

Նուի եւ առանց դրական հաստատուն փաստերու ներեալ չէ կարծենք լսել թէ ո գիրը յետոյ աւելցած է: Արդ ն. Մառ այս փաստերը չունի: Խոսրովի խոսրով ձեւը գրչագրական սխալ է, իսկ գաւառաբարձրառային “ասպածն”՝ “ասրոծն” կամ “ասվածն” իր տեսութեան նպաստելէ աւելի՝ զայն բոլորովին անհաւանական կը դարձնեն, ինչու որ “ասվածն” եւ “ասպածն” առանց տարակուսի ամենագործածական եւ 15 դարերու գրականութեամբ նուի դարձուած “աստուածն” բառին աղաւաղմամբ յառաջ եկած են. կը մնայ միայն Զէյթունցիներու “ասրոծն”, որ նցնպէս արդինք ըլլալու է կրծատման եւ աղաւաղման, բայց թէ ինչպէս՝ այն կը մնայ տակաւին քննելի: Ինչպէս կը տեսնուի աստուած բառի մասին տակաւին որոշ գատաստան մը կտրել կարելի չէ, բայց տարակոյս չկայ, որ բառս Հայերու Քրիստոնէութեան դարձի ժամանակ Աստուածութեան սովորական անունն էր այնպէս, ինչպէս թօնք Յցներու եւ ծօս Լատիններու քով. այլազդ անկարելի է մեկնել աստուած բառին Քրիստոնէութենէ որդեգրուիլը: Մեր քրիստոնեայ նախնիները անոր վրայ այնչափ բարձր գաղափար ունեին, որ հեթանոսական աստուածութիւնները՝ շաստուած, շաստուածացեալ կամ պարզապէս դիք կ’անուանեին եւ ինդիր չկայ, որ Ագաթանգեղոս անոնց համոզումը գրի կ’առնուր, երբ Աստուածոյ վրայ այնպէս կը խօսի, որպէս թէ Արարիչ նշանակէր: Աստուած իւր արարչութեան բոլոր արարածները Ագամայ առջեւ բերաւ, կ’ըսէ մատենադիրը, տեսնելու համար թէ ինչ անուն պիտի տայ անոնց: Ուսկից յայտ է թէ Արարիչ անունը այս ամէն ըանէ յառաջ զիտէր Ագամ. վասն զի նախ կարեւորը այն էր. Աստուածոյ Արդին ալ զայս կը մատանշէր, երբ կ’ըսէր “այս են կամք իմ, զի ծանիցեն զբեղ միայն ճշմարիտ Աստուածն”:
“ա մանաւանդ թէ հարկ է որ Ագամ նախ զարարիչն անուանէր, վասն զի որմէ որ կենդանութիւնն առաւ, զայն նաեւ ամէն բան է յառաջ տեսաւ^{1:}

ԴՐԱՑ. Հ. Ա. ՄԱԾԻԿԵԱՆ



ԳԵՂԱՐՈՒԻԵՍՏԱՊԱՏՄԱԿԱՆ

ԼԵՂՆԱՐԴՈ-ԲՐԱՄԱՆԵՐԻ-ՎԻՇՆՈՎԸ ՀԱՄԵՐԸ-
ՏԱԿԱՆ ԳԵՂԱՐՈՒԻԵՍՏԱՔՆԱՌԻԹԵԱՆ ՄԻՋԱՆ-
ԿԻՆ ՄԷՀ*^{*}

Մինչեւ Հիմայ եւրոպական շատ անձուկ շրջանակաւ մշակուած “գեղարուեստի համեմատական հետազոտութիւն”¹ եթէ նախ Ասիան ապա աշխարհիս ոլորդն եւ ի վերջոյ նաեւ մարդկութիւնը թէ ժամանակի եւ թէ ընկերական տեսակետով իրը ամբողջութիւն մը նկատէ, պիտի ստիպուի ցայժմ ընդհանուր տիրող այլ եւ այլ Հայեացքներ մէկդի թողու եւ նոյն իսկ գեղարուեստի նպատակներու ըմբռնողութեան եւ անոնց մասին հետազոտութեան ուրիշ ուղիներ հոգել, որոնք այսօր շատերուն մտքէն հազիւ թէ անցնին: Ասոր համար այսաւել կը ներկայացնենք օրինակ մը, որ իտալական գեղարուեստի հետախոյզ մը համար ալ նուազ կարեւոր չէ:

“Աղբածնութեան” ամենէն աւելի գնահատուած գործքերէն մին է գմբեթաշխնութեան արուեստի մէջ ծնած մէծ շարժումը, որ Լէոնարդո-Բրամանտէ-Վինոլա (Leonardo-Bramante-Vignola) անուններուն հետ կապուած է, զարգացման այն ժամանակը, որուն մէջ ճարտարապետութեան նոր ձեւը յաղթող կը հանդիսանայ՝ հանդէպ տիրող աւանդութեան Ա, Պետրոս կը բարձրանայ եւ “Յիսուս” (Յօսէն) եկեղեցոյն իւր կատարելագործութիւնը կուտայ: Հռովմայ հօղին վրայ յառաջացէմ նկրտուայս շարժման վրայ կը հիանանք իրբեւ ստեղծագործութեան մը վրայ, որուն ծագման դրդիւ կրնային շատ շատ Հռովմայ հին յիշատակարաններն ըլլալ, Սակայն եթէ նկատի չառնունք մեծութեան չափերն, այլ մանաւանդ գլխաւորաբար շինութեան ձեւը, այն ատեն կը տեսնուի թէ այն ալ մէկ նոր ձեւ մըն է յօրինուա-

* Առաջինայով կը հրատարակենք Պրօֆ. Ստրադովիլիի (Leonardo-Bramante-Vignola im Rahmen einer gleichenden Kunstdforschung լաւ հետաքրքրական ուսումնական թարգմանութիւնը: Մեծահամբար Ուսումնական թիւն իր միքնաւակի նկարագրաւ՝ յարաբերութեամբ վերածնութեան շրջանին խալական ամենանշնաւոր ճարտարապետներուն առեղջագործութիւններուն եւ համոզի փաստաբով՝ կ’եղակացընեւ, որ այս հակաց մոքերը առաջ հայ ճարտարապետութեան եօթը կերպ կերպուած գրբերու կը նմանին:

¹ Համար. իմ Altai-Iran, էջ թ. եւ 105 ու. Վերgleichende Kunstdforschung auf geographischer Grundlage, Mitt. d. geogr. Ges. in Wien 61 (1918), էջ 20 եւ 155

ծօրէն շարունակեալ շարժման մը, որուն մտաւ դրութիւն եղած չէ։ Ակոնարդոյ-Քրամանտէ-Վկնորա կը վերանորոգեն այն զարքացումը, որ իրենցմէ հաջար տարի յառաջ քրիստոնէական եկեղեցաշխնութեան մէջ արդէն անգամ մը բարդաւաճած էր։

Ասոր մէջ էականն այն է, որ ճառագայթաձեւ շինուած գմբեթը շինութեան դիմաւոր կէտն է, եւ ասի շինութեան ներքնամասը ոչ թէ բասիլիկայի նման՝ երկարաձեւ շինուածատեղին բաժնելով, այլ իրեն միութիւն մը քառակուսւոյ վրայ բարձրացող միջնամասով մը կ'ազդէ, եւ վերջապէս երկարութեան հետ կը հաւասարակշռէ, անով որ երեք նաւի ձեւը կը թողու եւ միանաւեայ սրահի ձեւը կը զգենու։ Գմբեթի այսպիսի հետեւողականորէն զարդացուած կերտուած մը անծանօթ էր կայսերական ժամանակի հոռվիմէական արուեստին։ Խթէ գմբեթի ընդհանրապէս ձեռնարկուէր ալ, զայն միայն բուլորակ կամ ոթանկիւն շինուածոյ մէջ կը գործածէր։ Նոյն գատաստանն ընելու է Փոքր Ասից եւ Ասորիկի¹ մէջ եղած հետքերէն դատելով՝ նաև անոնց հելինական սկզբնատպին մասին։ Հոռվամյեցի ճարտարապետներն երբ քառակուսին կը գործածեն այն ատեն զայն խաչաձեւ կամարով կը ծածկեն եւ երբ հակառակ այս կամարին շինուածին երկայնաձութիւն կ'ուզեն տալ, ինչպիսի են թերմեան բաղնիքներուն սրահները եւ կոստանդիիանոսի բասիլիկայն հոռվամյայ Հրապարակոին (forum) վրայ, այն ատեն երեք խաչաձեւ կամարակապ քառակուսիներ իրարու կը կցեն։ Միջնավայրն երեք գմբեթով յատկանշուած չէ։ Ուսկէ է ուրեմն գմբեթով քառակուսին։

Աերածնութիւնը գմբեթի գործածութիւնը զարդացուց հետեւելով աւանդութեան, որ Քասիլիկայի քառաթեւին (թեւերու հատման կիտին) վրայ գմբեթ մը կը դնէր։ Փլորենտիայի մայր եկեղեցւոյ գմբեթն ասոր մէջ ժամանակի մը հոսանքին կը հետեւի, որ վերին իտալիոյ եւ Գալլիոյ մէջ շատոնց ընդունելութիւն գտած էր։ Արեւմուտքի միջնադարեան այս գմբեթներն ընդհանրապէս ութանկեան վրայ երդաձեւ կամարներով կը կառուցուէին։ Հետեւաբար Բրունելլեսկի (Brunelleschi) մայր եկեղեցւոյ գմբեթին մէջ միայն կը կատարելագործէ շինելու ձեւ մը, որ քաղաքներու միցակցութեան

մէջ երթալով աւելի մեծ նշանակութիւն ստացած էր։ Բնաշխարհիկ այս աւանդութիւններուն հետեւելով էր, որ Ակոնարդոյ ալ իւր մեդիողանեան ժամանակին մէջ իբր ճարտարապետ ութանկիւնը հիմ առած է։ Միլանի մայր եկեղեցւոյն — եւ նաեւ Պաւլայի ութանկիւնին Եվբրիօի — իւր տուած ձեւը յայսմ ամէնէն աւելի նշանակութեան արժանի է, թէեւ այս շաբթին մէջ զանազանութիւն մ'ընելու է, թէ արդեք գմբեթն երկարաձիգ շինութեան մը երեք նաւերովն ալ առաջքը կը կազմէ թէ միայն առանձինն միջնանաւը կը պատկի։

Երկարաձիգ շինութեան հետ կապուած այս քառաթեւի գմբեթէն զատ, որուն հոս աւելի մտադրութիւն մը չեմ գարձներ, երկրորդ գմբեթաձեւ մը յառաջաղէմ կը զարգանայ, որ ութանկիւնն անջատ կը ձգէ եւ առաւելապէս մլրտարաններու համար կը գործածուի, ինչպիսի է Փլորենտիայի մլրտարանը (Baptisterium)։ Ասոր համաձայն ալ Բրունելլեսկի իր “Ս. Մարիամ Հրեշտակաց” (S. Maria degli Angeli) եկեղեցւոյն անկատար մնացած շինութեան հիմնական պատերը կը շինէ։ Կմանապէս Ակոնարդոյ, մանաւանդ թէ ինքն իտալական ճարտարապետութեան զարդացման բախտն որոշեց ոչ այնչափ Միլան եւ Պադուա քաղաքներու երկու մայր եկեղեցներուն մասին իւր խորհրդավճռով ու կաղապարներովը, որչափ, ինչպէս կ'երեւայ, իւր՝ գարձեալ մեդիողաննեան ժամանակին մէջ ինկած մտածութիւններովն այսպիսի աղատակաց գմբեթաշինութիւններու բազմապիսի հնարաւորութիւններու մասին։ Զասոնք գլխաւորաբար Պարիսիան Բ ձեռագրէն եւ անոր վերաբերող Աշբուրհամ (Aschburham) թերթերէն, ինչպէս նաեւ Codex atlanticusէ եւ իւր օրագրութիւններուն այլեւայլ ցիրցան հետքերէն ի մի ամփոփած է Geymüller Յ. Պ. Ռիհցէլի երկասիրութեան մէջ՝ The literary works of Leonardo II, էջ 38 ըր։ Ասոնց համեմատ ժամանակ մը Ակոնարդոյ խորամուխ քննութեան ենթարկած է ճառագայթաձեւ գմբեթաշինութիւնը, առթիւ շինուածաձեւի մը, որուն մէջ միջին ութանկիւնի գմբեթի բոլորտիքն ուրիշ ութ կամարներ կը զետեղուին։ Այս ճառամուն վրայ ալ ներկայ յօւդուածիս մէջ անոր հետեւիլ չեմ ուղեր¹։

1 Ասոր մասին ընդարձակօրէն իմ գրութեան մէջ՝ Die Baukunst der Armenier und Europa, որ երբ այս յօդուածն 1917ին գրեցի գեռ ապուած չեր Այնուհետեւ այն երկասիրութիւնը լցուած առգելն Յաջորդներու մէջ

² Հման. իմ Kleinasiens, ein Neuland der Kunstgeschichte, նաեւ Amida.

Վերջապէս գմբեթաշինութեան երրորդ խումբը կը կազմեն կոթողաշէն սիշատակարան-ները, որոնց ներկայացուցիչն է Ս. Պետրոս, եւ այս խմբին առանձնայատկով թիւնն է որ գմբեթը քառակուսուց վրայ կը կանգնի եւ հովանաւոր Խաչի մը միջուկը կը կազմէ: Նորագոյն ժամանակներս ասոր ալ մտաւոր հեղինակը զլէսնարդց կը կարծէին համարիլ: Շամբորի (Chambord) գղեակն, օրուն սկզբնական ձեւը լէնարդուէ ըլլալու է, հովանաւոր խաչաձեւին վրայ գմբեթն այնպէս կարգադրուած է ինչպէս Ս. Պետրոսի եկեղեցւոյն մէջ: Վիշնովյի կառուցած Գօսն եկեղեցւոյն մէջ այս տեսակ գմբեթը նորէն միջուկէն հեռացուած եւ քառաթեւին վրայ դրուած է: Արդ այս գրութեանս նպատակը պիտի ըլլայ պացացուցանել թէ խոալիոյ միջի այս զարգացումը կիսկատար կերպով եղած է, անշուշտ հնագոյն ազդեցութենէ ազատ մնացած ըլլալուն պատճառաւ, մանաւանդ թէ գլխաւոր մասերուն մէջ անկէ կախում ունի¹: Արդէն հին քրիստոնէական արուեստին մէջ կրնանք ցուցընել անոր ամրոջ շարքն զարդացման ամէն աստիճաններով դասաւորուած: Դժբախտաբար ստիպուած եմ՝ ինծի տրամադրելի եղած անձուկ տեղույզ պատճառաւ պարզապէս արդիւնքներ հաղորդելով գոհանալ եւ պահէն իսկ մատնանիշ ընել թէ մանրամասն ասոր նկատմամբ “Հայաստանի վրայ” գրած գործքիս մէջ խօսած եմ:

Ա. Իրողութիւններ: Ինչպէս ըսինք՝ Հելլենականութիւնը եւ Հռովմ քառակուսուց վրայ հանգըն գմբեթը զայն չափող կամ իրբեւ կերպական ու նպատակայարմար գլխաւոր ձեւակերպ մը չեն ճանչնար: Ծանօթ տիպը յիշեցնելու համար կը բաւէ յիշատակել պանթէսներ եւ Հռովմայ մէջ գտնուազ՝ „Torre Pignattaran“ յորջործուած աւերակը²: Այս ծանօթութիւնը կը հաստափնդեն թօք Քարու Ճարտարապետներու գծած Հռովմայ աւերակ գմբեթներուն ուրուագելը, որ աւերակներն այսօր անհետ

եղած են³: Քառանկիւնի վրայ հանգչող կախարանաւոր գմբեթներու այն սակաւաթիւ բացառութիւնները, ինչպիսիներ՝ օրինակի համար կը գտնուին ի Զերաս Ասորիքի մէջ եւ այլուր, կերեւայ թէ արդէն նցն աղբեր կը տանին կը հասցնեն, որուն վրայ արդ կ'անցնիմ խօսելով⁴:

Ուսկէ՞ ծագում առած է ուրեմն քառակուսուր վրայ գմբեթն, առանց որոյ այսօր հազեւ կարելի է ճարտարապետութիւնը խորհիւլ: Յօժարակամ կ'ընդունինք թէ Բիւզանդացւոց ծնունդ ըլլայ եւ “Ս. Սովիտա, եկեղեցին կը նկատենք անոր թէ անդրանիկ երախայրիքն եւ թէ միանդամյն գագաթնակէտը: Արդէն “Փաքր-Ասիան” (Kleinasiens, ein Neuland) գործոյս մէջ էջ 16 մատնանիշ ըրած եմ այն կէտը թէ ծշմարիտ չէ այս եւ Արեւելքի մէջ այս տեսակն անկէ շատ հին շնուածածեւր կանսած կը գտնուին: Հոս քառակուսուց վրայ գմբեթն իրբ 33 մետր բացուածքով կը կանգնի կրկնաձիգ գոտեւորմաբ կամ կամարակալութեամբ մը (Verstrebung), որ շատ արժանի է նկատողութեան առնլու: Ասոնք կը գոտեւորեն կամ կը կապեն ոչ միայն ութը խաչածեւ կանգնած մոյթերը, այլ նաև երկու կիսագմբեթները, որոնք արեւելքան եւ արեւմտեան կողմը կը կոթնին կամարակիր աղեղներու վրայ եւ նցն արժէքն ունին, զոր ես խորշածիգ կամ կոնքածիգ կամարակալութիւն կամ գոտեւորում կը կոչեմ⁵: Գոտեւորման այս ձեւը կարկառուն ընելու համար այս տեղույզ թերեւս յարմարագոյն օրինակ մը կը բերեմ Ս. Պետրոս եկեղեցւոյն համար Բրամանտէի յօրինած մագալաթեայ յատակինքը, որ կը պահուի դիւնաւաց մէջ⁶: Եթէ լրացնենք այս ձեռագիծ գծագրութիւնը, զոր ամէն դասագրի մէջ կարելի է տեսնել, այն ատեն մէջ տեղ կ'ելլէ թէ քառակուսի միջագմբեթը, որ ի հարկէ չըս երկար հովանաւոր կամարներու հետ կը կցի, իւր առանցքներուն վրայ գոտեւորած ամրապնդուած է կիսարոլորակ խօրչերով: Ա՛վ չ'աւաշեր որ

¹ Համար. Mongeri, Le rovine die Roma, Stadi del Bramantino, յետոյ Montano, Raccolta de tempii e sepolcri, գարձեալ Sadeler, Degodet եւն:

² Համար. Diez, Die Kunst der islamischen Völker, էջ 78 եւն. եւ իւ գոտեթիւնս ի թերթին Զետար Արքայի աշխատանքների աշխատանքների աշխատանքների, էջ 358 եւն:

³ Համար. Diez, Die bildende Kunst des Ostens, էջ 36 եւն: Գարձեալ Զետար Արքայի աշխատանքների աշխատանքների աշխատանքների, էջ 181 եւ Altai-Iran, էջ 227: “Հայաստան”, էջ 74 եւն:

⁴ Geymüller, Die ursprünglichen Entwürfe für St. Peter, Տիւտ. 30.

այս երկը կը յիշեմ, համառ օակելով “Հայաստան” (Armenien) կը կոչեմ եւ իւրաքանչիւր պատշաճ էջը կը կցիմ:

¹ Այս մասին մատարաթեամբ կարգալու է պ. Ֆրանկլի երկը (Paul Frankl), “Die Entwicklungphasen der neuen Baukunst”: Համար. մատենախօսականս ի թերթին Թեոլոգիական աշխատանքների աշխատանքների աշխատանքների, էջ 61 եւն:

² Համար Հաւաքառաջ մը կազմած էն Debio և Բեզոլ “Die kirchliche Baukunst des Abendlandes” I, էջ 18 եւն. Բոլորի լէնքերու համար W. Altmann, Die italienischen Rundbauten: Ամենակին լինուածքներու համար Monnert de Willard, Note di archeologia lombarda (Archivo stor. lomb. XLI, I, 1914):

այս ճառագայթաձեւ ծրագրուած յատակա-
գիծը յետոյ մէկդի թօղուած է՝ ի նպաստ եր-
կարաձեւ շնութեան։ Գրեթէ կը ստիպուինք
ընդունիլ թէ այսպիսի եկեղեցական պահանջք-
ներ աղդած են նաեւ կ. Պոլսոյ Ա. Սովիայի ե-
կեղեցւոյն վրայ։ Կմանապէս հոն այժ մէան եր-
կարաձիգ կազմութեան մէջ արեւելքան եւ
արեւմտեան կոնքերուն համապատասխան հա-
րաւ ու հիւսիս երկու կրներ գիւրաւ կրնանք
կարկնագծութեամբ ներմուծել։ Յամենայն դէպս
աչքի կը զարնէ այն պարագան, որ կողմանկի
նաւերու խորութիւնը կը համապատասխանէ
կողմանկան կոնքերուն ի միասին առեալ յա-
ռաջակալ կամարակիր աղեղներն, որնք գմբե-
թակիր մոյթերու մնացած անջրպետին մէջ կա-
ռուցուած են¹։ Բայց այսպիսի չափմունք այն-
չափ ատեն խաղալիք պիտի համարուին, որքափի
ժամանակ չեն ապացուցուիր գոյութիւն ունեցող
շնութիւններ, որոնք վկայեն թէ Ս. Սովիա ե-
կեղեցւոյ ժամանակ չորեքինքեան շնութիւն-
ներն արգէն ծանօթ շնուռածածեւ մըն էին։
Արեւմուտքի մէջ ի հարկէ այսպիսի չենքեր
բաղմաթիւ քանակութեամբ ծանօթ չեն։ Սա-
կայն կարելի է ի վերջոյ Միլանի Ս. Լաւրեն-
տիոսն ասոր իրը օրինակ համարիլ։ Արգէն սա-
կայն 1904ին երկասիրութեան մէջ՝ “Ալենի
մայր եկեղեցին” (Der Dom zu Aachen) էջ 33
դրուած է պատկերն այն ատեն Հայաստանի մէջ
դեռ նոր պեղուած եկեղեցւոյ մը, որ այժմ
Զուարթնոց եկեղեցի կը կոչուի եւ Էջմիածնի
քով աւերակ մըն է եւ որ այս տեսակին ամէնէն
նշանաւոր ներկայացուցիչն է։ Ս. Գլիգորի այս
եկեղեցւոյն մէջ քառարթակ կոնքէ մը գու-
տեւորեալ վերամբարձ գմբեթը Ս. Սովիայի
նման քառակուսի արտաքին օրմածով մը շրջա-
պատուած չէ, այլ 32 կողերու բազմանկինոսվ
մը։ Բայց Ճշդիւ յայսմ մասին Զուարթնոց ե-
կեղեցւոյ տիպարը Հայաստանի մէջ բացառու-
թիւն կը կազմէ։ Սովորականն է քառարթակը
քառակուսոյ մը մէջ պարփակել։ Իրբեւ տի-
պար ներկայացուցիչ մը կը զնեմ պտկը։ 1.
Ալուրեան գետի վրայ կանդնած Անի աբբայա-
նիստ աւերակ քաղաքին Սոաքելոց եկեղեցին,
Թորամանեան Ճարտարապետին առած ծրագրու-
թեան համեմատ։ Ի հարկէ հոս չափերը պատիկ
են եւ կարելի չէ Ս. Սովիայի կամ Ա. Պետրոսի
հետ համեմատել։ Սակայն ի վերջոյ հիմնապէս
նոյն է քառակուսոյ մը մէջ չորեքրթակ մը

պարփակուած եւ ասոր համեմատ անկիւներու
խցիկները յարակցուած։

Ս. Սովիայի եկեղեցին կառուցուած է
532—537ին, ապա մասամբ կործանած է
558ին եւ մինչեւ 562 տարին վերսախն կանգ-
նուած է։ Զուարթնոց եկեղեցին ներսէս Գ. Շի-
նող կաթողիկոսի (641—661) ժամանակէն է,
իսկ Առաքելոց եկեղեցին տասներորդ դարուն
մէջ կը ներկայացնէ Էջմիածնի այժմեան հայ-
րապետական եկեղեցւոյ Դ—Ե. դարուն ունեցած
նախատիպը¹, Եթէ Բիւզանդական արուեստին
վերջին պատմագրին Wolffի² կարծիքին հե-
տեւինք, որ գէթ կը հաւատայ այն հնարաւորու-
թեան թէ նաեւ հայկական արուեստը բիւզան-
դական դրութիւնը փոխ առած ըլլայ, այն ատեն
Ս. Սովիայի եկեղեցւոյ նախակարապետներ դնե-
լու է քառարթակ սիպարն եւ հայկական ա-
րուեստն ալ անոնցմէ ծագած ըսելու է, Եթէ
ոչ նոյն իսկ Ս. Սովիա եկեղեցիէն։ Այս համե-
մատ կ'ըլլար արդի տիրող պատմական ըմբռո-
ղըթեան։

Բայց արդ ինդիրն այսպէս պարզ չէ։
Թողով իսկ այն կէտը թէ հայրապետական
հնագյն եկեղեցւոյն համար Անոյ Առաքելոց
եկեղեցւոյն տիպը կրնանք ապացուցանել, ուրեմն
հոն Ս. Սովիա եկեղեցիէն ժամանակաւ յառաջ
ու վերջ եղած շարք մը գտնել։ Կ. Պոլսոյ մէջ
քրիստոնէական ժամանակէ տիպարիս ուրիշ
օրինակներ կը պահին։ Միայն թուրքերը զանի
վերսախն կ'ընդգրկեն։ Այս պարզ իրողըթիւն-
ներու մէջ զարգացողական-պատմական այնպիսի
կարեւոր հետքեր կան, որ անոնց վրայ հոս
աւելի մանրամասնորէն ծանրանալու կը ստի-
պուիմ։ Աէնարդոյ-Բրամանտէի հարցին համար
անոնց մէջ ցայտուն կէտ մը կը ցոլանայ։

Ս. Սովիա եկեղեցին Կ. Պոլսոյ մէջ միայ-
նակ կը մայ։ Դարձեալ հոն ինչպէս նմանապէս
Փաքր-Ասիոյ, Ասորիքի եւ Եգիպտոսի մէջ —
շխոսելով իսկ լիովին Նևադայի եւ Հռովմայ
մասին — թէ քառակուսոյ վրայ գմբեթի եւ
թէ կոնքաձիգ գոտեւորման ծագման համար
ամէն յառաջադիր պայմաններ կը պահին։
Արդ զարմանալի է որ Սովիայի եկեղեցւոյն շխ-
նութենէն վերջը՝ առաջնը այն Քրիստոդուլոսը
կ'ըլլայ, որ Մուհամեդ Բ. աշխարհակալին հա-

¹ Այժմեան վիճակը պատկերացուած է Der Dom zu Aachen երկիր մէջ էջ 41 հմտու, եւ Հայաստան, էջ 332 է. 464։ Առաքելոց եկեղեցւոյն վրայ էջ 106։ Զուարթնոցի
մասին էջ 108 եւն։

² Handbuch der Kunsthissenschaft, altchristlichen und byzantinischen Kunst II, էջ 395.

մար՝ Առաքելց եկեղեցւոյն տեղը 1463—1471 առաջին մեծ մզկիթը շինեց — ինչպէս ընդհանրապէս կ'ընդունուի Ս. Սոփիա եկեղեցւոյն ծրագրին համեմատ, բայց նաեւ Առաքելց եկեղեցւոյն խաչաձեւ յատակագծին ազդեցութեան տակ¹ — ասով Մէհմէտիյէ մզկիթը նորէն կոնքածիգ գօտեւորմամբ կը վերսկի շինել եւ զայն այնպիսի յօրինուածական հետեւողականութեամբ կը գործադրէ, որպիսի կարելի չէ եղած ի գլուխ հանել Ս. Սոփիա եկեղեցին՝ սափուած եկեղեցական այն պահանջքէն, որ երկայնաձեւ շինուածք մը կը պահանջէր: Արդ հոս ալ վերստին գործունեայ գեր ունեցած չէ արդեօք այն աղբւրը, որ Ս. Սոփիա եկեղեցւոյն ծագումն իսկ հնարաւոր ըրած է: Այսօր ալ ամբողջ Արեւելքի մէջ Հայերն իբրեւ Նշանաւոր գմբեթաշէններ կը գործածուին: Կարելի չէ որ արդէն Բիւղանդական կայսրներու եւ Սուլթաններու մեծագործ շինութիւններու մէջ Հայերը գեր կատարած ըլլան:

Մինչդեռ Կ. Պոլսոյ եւ Միջերկրական ծովուն սահմաններուն մէջ Սոփիա եկեղեցւոյն ծագման հնարաւորութեան համար առ հասարակ պահանջուած պայմանները կը պակսին, անդին Հայաստանի մէջ ասոնք այնպիսի առատութեամբ կը գտնուին, որ Բիւղանդական արքունական եկեղեցւոյն կերտողները՝ Պրոկոպիոսի համաձայն Փաքր Ասիացին՝ Անժիմիոս Տրաղղացին եւ Խաղոր Մելիթինացին, իբրեւ մտառուաշկերտներ կ'երեւան Դ. դարէն սկսեալ Հայաստանի ուահվիրայ հանդիսացող քրիստոնէական գմբեթաշէն ճարտարապետներուն, ենթագրելով թէ Յոյներու տուած տեղեկութիւնները շինութեան ծրագրին բուն հեղինակին մասին ճշգիւ անոր համար թերակատար չեն, որովհետեւ անի օտարազգի մըն էր: Այս տեղ չեմ ուղեր այս Խնդիրը մանրախոյզ քննել, ինչպէս նաեւ ոչ ալ այն կէտը թէ Ս. Սոփիա եկեղեցւոյ նախնական ծրագրին ինչպիսի՞ փոփոխթիւններ կրած ըլլայ: Ասոր 558ի կործանմանէն յառաջ ու վերջին ունեցած վիճակին մասին ամէնէն վերջ նորագոյն քննիչն եղած է Գուրլիտ (Gurlitt)²: Այս առեղծուածը պէտք

էր հանրածանօթ ըլլալ ամէն գեղարուեստաւ խոյզ քննչի եւ զինքը գործակցութեան մղել: Կ. Պոլսոյ յիշատակարաններն ալ նուազ նկատելի գեր մը չեն խաղացած վերածնութեան զարգացման մէջ, ինչպէս Հայաստան, որ մի եւ նշյն իրանեան աղբւրէն կը քաղէ, ինչպէս նաեւ Խլամական արուեստը:

Հայկական արուեստական շրջանով եւ Ս. Սոփիա եկեղեցւոյն հետ իւր ունեցած աղերսով կը մանենք շինարար արուեստի շարժման մը մէջ որ՝ Լէոնարդոյ-Բրամանտէէ հազար տարի յառաջ ցորչափ գեղարուեստապէս զուտ աղդային հողի վայ զարգացած է, կը գործէր միմիայն քառակուսւոյ վրայ հանգչող գմբեթով եւ Ճառագայթաձեւ յօրինուածութեամբ կոնքածիգ կամարակալութեամբ: Այս մեծաթուիչ շարժմամբ յետոյ թողով Հայաստանի մէջ ունեցած անդրագոյն կեանքը, կը շարունակեն զայն Թուրքերն ի կ. Պոլսոս եւ քիչ վերջը Լէոնարդոյ-Բրամանտէ: Արդ Խտալացի երկու Ճարտարապետներն բոլորովին ինքնակաց կը ձեռնարկեն, թէ Սրբեւելքի շարժումը, ըլլայ՝ հայկականն ինքնին, ըլլայ կ. Պոլսոյն, ազգեցութիւն մը ներգործած է անոնց վրայ: Կամ թէ կան միջնուակներ մէկ կողմանէ Հայաստանի հին քրիստոնէական ծաղկման եւ միւս կողմանէ 1453էն վերջ կ. Պոլսոյ մէջ եղած զարգացման միջեւ:

Լէոնարդոյի՝ Ճառագայթաձեւ գմբեթի ուսումնակիրութիւններն ամենամեծ մասամբ ուսթանկիւնը հիմ առած են, ուստի հիմնական ձեւ մը, որ ինչպէս ըսկնք սովորական էր իր հայրենիքին մէջ, ինչպէս նաեւ վերին Խտալիոյ մէջ, կրնայ ըլլալ, որ զինքն անմիջնորդաբար առ այս մղած ըլլան Բրունելլեսկեայ հիմորմերը՝ Ս. Մարիամը Հրեշտակաց եկեղեցւոյ (S. Maria degli Angeli): Սակայն նաեւ հնարաւոր է թէ զինքն այս ուղղութեան դրդած ըլլան ճշգիւ կ. Պոլսոյ եւ ընդհանրապէս Սրբեւելքի բաղնիքները, Ասոր ապացոյն է այն նորանշան իրողութիւնը, որ Լէոնարդոյ անջրպետի միութեան բարձր գաղափարն իւր այս ծրագիրներուն մէջ երբեք աչքի առջեւ չունի, դլխաւորաբար ընդհակառին միջնավայրի գմբեթայտրդ միջոցը նուազ բացառութեամբք՝ գոներով բոլորաձեւ անոր շուրջը գասաւորուած միւս գմբեթայտրդ տեղբուն հետ կը կապէ: Այսպիսի բաղնիքներու իրերեւ օրինակ երկու յատակագիծներ յառաջ կը բերեմ, մին գարձեալ միեւնոյն աւերակ Անի քաղաքէն պտկր. Զ, որմէ յառաջ բերինք արդէն Առաքելց եկեղեցւոյն յատակագիծը եւ

¹ Հմման, Gurlitt,¹ Die Baukunst Konstantinopels, էջ 59 եւ Diez, էջ 133.

² Վեհնապի Համալուարանին Գեղարուեստական պատմական Համատառութեան առաջնօւներակային Dr. H. Glück Ս. Սոփիայի եկեղեցւոյն հիմերն ըստ հնարաւորութեան քննելու յահնապարութիւնն ունէր, ասկայն 1915—1917 միջոցներ կ. Պոլսի կը գտնուեր գիտակատար հնարաւորթիւն ունեցած չէր քննութիւնը կատարելու:

երկրորդը՝ Կ. Պոլսէն (Պակ. 3), որ հանրածանօթ Սինախի (1489—1578) շինուածն է: Հայկական բաղնիքն արձանագրութեան համաձայն ժԴ. դարէն է եւ մեր առջեւ կը պարզէ քառակուսի միջնագմբեթ մը, որուն առ ի շեղ անկիւններէն, չոփիսիմեանց եկեղեցւոյն տպին¹ համեմատ, դուներ կը տանիս դէպի կողմանի ըրեբկուսի տեղեր: Ասոնք ի միասին ըրջափակուած են արտաքին որմերով քառակուսւոյ մը մէջ եւ յունական խաչաձեւով մը՝ որ դէպի միջնագմբեթը կը միտի: Կ. Պոլսոյ բաղնիքը — Այս Սոփիհա համամ կոչուածը, որմէ մանրամասնութիւններ կ'առնում, այսպիսի շատ մը տեղեր ունի — միջնագմբեթը կրող ութանկիւնի միջնավայր մ'ունի եւ դարձեալ անկիւններու մէջ դռներ, որոնք ուրիշ չորս տեղեր կը տանին, որոնց մէջ փոքրիկ միջնագմբեթներու շուրջը մէծ խորշեր կողմանի շինուած են: — Արդ այս տեղ երկու օրինակներուն մէջ իրրեւ արեւելքան բաղնիքներու տիպար ներկայացածը ճշդիւ այն է՝ զըր կը գտնենք Լէոնարդոյի ուրուագծերուն մէջ, որոնք տեսականորէն ուլժանկիւնի վրայ հիմուած են: Համեմատելու է Գեյմüller-Richterի բով ի մի հաւաքուած օրինակները, Կաեւ այս կէտին չեմ ուղեր այս տեղ մանրամասնորէն հետեւիլ: Dr. Glück արդէն արեւելքան բաղնիքներուն վրայ յատուկ ուսումնասիրութիւն մը կը պատրաստէ (Հար. ԺԲ, Հաստատութեանս երկասիրութեանց):

Բացի այս ութանկիւն վրայ հաստատուած շինուածաձեւէս, Լէոնարդոյի ձեռագիծ գծադրութիւններուն մէջ շատ անգամ կը գտնուի շինուածքի երկրորդ գաղափար մը, որ Փլորենտիայէ չի կրնար ծագած ըլլալ, եւ որչափ այսօր կարելի է ապացուցանել ընդհանրապէս միայն երկու տեղ արեւմտեան եւրոպիոյ մէջ գործածուած է, այն է՝ Germigny-des-Prés, Օրլէանի մօտ 806² տարիէն եւ Միլանի Ս. Սատիրոյ (S. Satiro), 879ին շինուած, թերեւս առաջնոյն նմանութեամբ³: Որովհէտեւ ամէն բան նպաստաւոր է այն կարծիքին թէ Լէոնարդոյ իւր Ճառ վասն գմբեթի (Trattato delle cupole) Միլանի մէջ նախ յօրինած է, գժուարին չէ ըսել թէ ինդրոյ տակ եղած տիպը՝

Ա. Ատակրոյէն ազդուած ըլլայ: Եւ սակայն կրնային հոս ալ կարեւոր աղերմներ գուշակուիլ: Էսոնարդոյի այս ձեւին բաղմաթիւ յատակագծերը կը գտնուին Գեյմüller-Richterի քով (The literary works, II, էջ 42) իբր Գ. Խումբը հաւաքուած ի միասին եւ Տախտակներու վրայ նմանահանուած: Ուստի զանց կ'առնում Գեյմüller-Richterի փաստելը նորէն յառաջ բերել: Ասոր հակառակ Գեյմüller-Richter ճշդիւ ամենէն կարեւոր թերթըն ի Codex atlanticus անտեսած են: Հոս կը տեսնենք ի թղ. 37 (Fol. 37, Տառ. CIVII, ճեմաբանի Sinceit հրատարակութեան) շինութեան ձեւերու յորդառատ լիութիւն մը, որոնք միմակ բացառութեամբ՝ ամէնքն ալ միեւնոյն շինուածաձեւը պէսպէսութիւններն են:

Հոս խնդիրը ձեւի մը շուրջը կը դառնայ, զօր ես “Միջնանեցուներու վրայ հանգչող կոնքաձեւ քառակուսին” կը կոչեմ⁴, այս է յատակագիծ մը, որուն երկու տեսակէտով քառակուսի մը հիմ կը կաղմէ: Կամ քառակուսի որմերու մէջն չորս կողմն ալ դէպի առանցքները կը կանգնին այն մէծ կիսաբոլրշի կոնքերը, որոնց մասին արդէն վերը խօսուեցաւ: Սակայն գմբեթն անմիջնորդաբար այս պատերուն վրայ չի հանգչեր, այլ երկրորդ ներքին քառակուսւոյ մը վրայ, զըր կը կաղմն չորս նեցուները, մոյթեր (Germigny) կամ սիւներ (Ս. Սատիրոյ): Լէոնարդոյ միշտ փոքրիկ քառակուսիները կը գծէ, ուրեմն մոյթեր՝ հակառակ այն տպին մեղողանեան ներկայացուցիչներու⁵: Արդէն իմ երկիս մէջ՝ “Կերտիչ արուեստն յԱրեւելու⁶” (Die bildende Kunst des Ostens), էջ 47, տագիր ըրած եմ թէ Լէոնարդոյի գծագրութիւններն այն երեւոյթն ունին, թէ ուրուագծեր ըլլան այն հայ Ճարտարապետին, որ 624—

¹ Հմմատական, էջ 82: Այս առթիւ յիւնք հնդկական օրինակներ ալ, ինչպէս՝ Թամ Մահալ յԱրքա:

² Հմմատ. իւր Ճառ վասն գմբեթի (Trattato delle cupole) Միլանի մէջ նախ յօրինած է, գժուարին չէ ըսել թէ ինդրոյ տակ եղած տիպը:

³ Հմմատ. Կամ առաջնորդութեան մասնակիւն ուժանալան սիսլունիքն՝ որ այս քառակուսիներն ոչ թէ մոյթեր այլ ոժանակակիւն շինուածամասներ կը համարի, հասկանի կ'ըլլայ այն տաեն, երբ մոտագիտ ըլլակ թէ ինչպէս նահների քով առաջնա մանրակրկիտ որոնած չէ եւ բաց առար ուշտիր եղած չէ թէ երդիթին: Եթէ քրանգիլ ըստածը ճիշտ ըլլար, այն տաեն Լէոնարդոյ նախցած ըլլալու եր զուտ կոնքաձեւ քառակուսւոյ հայկական տիպը, կէտ մը զօր շատ կը բաղմանի ապացուցանել կարենալ:

⁴ Հմմատ. Կամ առաջնորդութեան մասնակիւն ուժանալան սիսլունիքն՝ որ այս քառակուսիների գուշակուսիւթեան հայող մասը հանգերձ համապատասխան պատկերներով:

⁵ ԽՄԲ. “ՀԱՅՈՒԹԻՄԻ:

631ին շինած է բագարանի մայր եկեղեցին՝ նոյն պէս Ախուրեանի վրայ, Անւոյ հարաւակողմը¹: Միայն արտաքին ճարտարապետութիւնը, որ գմբեթին հետ կապած է հին դասակարգը, կ'արգելու այս սխալ կարծիքը: Ասոր մասին ալ դարձեալ իմ հայկական գործիս կը յղեմ:

Ծանօթ է որ հնաւոր է, մանաւանդ թէ հաւանական, որ Լէռնարդոյ Հայաստան գացած է: Ասոր մասին վերջարանին մէջ կը խօսիմ: Անոր շինուածային գաղափարներուն շրջանակին մէջ տեսնուած իրողութիւններն ինծի նոր ապացոյց մը ընծայել կը թուին, թէ նա Տաւրոսի սահմաններուն մէջ գեգերած է: Բայց առ այժմ ինծի համար կարեւորագոյն է՝ համեմատութեան ձամով ապացուցանել թէ առաջին հազարամետին Հայաստանի մէջ, երկրորդ հազարամետին մէջ՝ գմբեթաշինութեան զարգացումը համանան է:

Լէռնարդոյի ուսումնասիրութիւնները վերածնութեան մէջ ճառագայթաձեւ գմբեթաշինութեան խորամուխ քննութեան միայն ներածութիւնը կը կաղմնեն: Միտ գնելու է որ իւր քով հայկական հոգևոր միայն ճշդիւ կոնքաձեւ քառակուսիները կաղմնաւծ են: Միայն անոնք են, որ կը ձգտին պահելու անջրպետի միութիւնը, որ գմբեթի էութեան կը համապապասիսնէ եւ ո՛չ թէ ութանկեան նման՝ կը ցուցնեն այն անընդունելի միտութիւնը, յատակագծին մէջ երկրաչափորէն բաշխելու վայրերը, որոնք միայն գուներով իրարու հետ կը կապուին:

Լէռնարդոյի գմբեթաշինութեան մասին ըրած մեղիողաննեան ուսումնասիրութիւններու եւ այն ժամանակամիջոցին մէջ, որ անցած է իւր անագանագոյն այն շինութեան միջեւ, զոր ի Համբոր Փրանկիսկոս Ա.ի հրամանով կերտած է, Կ'ինայ Բրամանտէի գործունէութիւնը: Գեղարուեստագէտ հետազոտչաց եռանդուն շանքը պիտի մնայ միշտ ստուգելու թէ՝ այս երկու նկարիչներէն ո՞ն արդեօք աւելի ընծայաբերողն եղած ըլլայ, ցորչափ խնդիրը շինութեան արուեստի մը մասին նկատուի: Առանց այս հարցման մանրամասնորէն պատաղելու կը բաշածի ուշադրութիւն հրաւիրել այն կէտին թէ որչափ կը դիւրանայ իտալական գեղարուեստին ծաղկման ընթացքն ըմբռնել, եթէ ընդունինք թէ Հայաստանի եւ ընդհանրապէս Արեւելքի

մէջ շօշափման աղերս մ'եղած է: Այս Ս. Պետրոսէն եւ Շամբորէն կը սկսիմ:

Բրամանտէի Ս. Պետրոսի համար կաղմած ծրագիրը Լէռնարդոյի ձեռագիր գծագրութիւններէն՝ որոնք ութանկիւնը հիմ առած են, կը զանազանի ոչ այնչափ քառակուսւոյ մէջ միջնավայրը ծրագրելով — երկու վարպետներուն այս ներհակութիւնը որոշ յերեւան կու գայ, ինչպէս ծանօթ է Միլանի մայր եկեղեցւոյն գմբեթին մասին իրենց տուած գատաստաններէն եւ Լէռնարդոյ արդէն ութանկիւնէն կ'անցնի քառակուսւոյ իւր Ս. Սատիրոյի մէջ, այսինքն՝ Բագարանի տպովը — որչափ գմբեթի ու կոնքի միջեւ մուծանելով շափազանց երկարաձիկ հովանաւոր (տակառածեւ) կամարակապներ, բայց յետոյ՝ ի հարկէ անմիջապէս անոր հետ կապուած անկիւնական վայրերը զոյգ զոյգ ետեւէ ետեւ անկիւնագծի ուղղութեամբ դասաւորելով: Արդէն Լէռնարդոյ անկեան այնպիսի անջրպետներ գործածած էր իւր ճառագայթաձեւ ութանկիւնի ուրուագծերուն մէջ, սակայն մէկ հատ՝ արեւելեան բաղնիքներու նման: Ս. Պետրոսի յատակագիծը նախ ներքին անկեան մէջ յունական խաչը կը դասաւորէ, իսկ արտաքնոյն մէջ՝ աւանդատները: Վերջիններս Բրամանտէի հնարաւորութիւն կու տան՝ շինուածքին մարմինն արտաքուստ քառակուսի շրջապատի մը վերածելու: Արդ արդէն վերն երբ Անւոյ Առաքելոց եկեղեցին յառաջ բերինք ըսինք թէ՝ Հայաստանի մէջ սովորականն է, որ ներքին քառակուսի գմբեթով շէնքերն արտաքուստ ալ քառակուսիով կը ըրջապատուին: Ասոր հետ կապուած է այն, որ Հայաստանի մէջ ալ կրկին անկիւնական վայրերը կը դասաւորուին անկիւնագծի ուղղութեամբ, այնպէս ինչպէս ի Ս. Պետրոս: Բրամանտէի յատակագիծին քով համեմատութեան համար դնենք հայկական ուրուագիծ մը, ինչպիսի է այն, զոր Շնաասէ¹ ներկայացուցած է, Ս. Հոփիսիմեանց եկեղեցւոյ յատակագիծն ի Վաղարշապատ, արդի Էջմիածնի մօտ: Եկեղեցին շինուած է 618ին: Աւելի հին է երկրորդ եկեղեցի մը, որմէ այսօր միայն աւերակներ մնացած են: Վիեննայի Համալսարանին գեղարուեստապատմական հաստատութիւնը ծրագրած է զանի 1913ին իւր հետազոտական համբորդութեան ատեն²: Հոս կը տեսնենք միջնաբառակուսւոյ մը վրայ բարձրա-

¹ Ակրողիշեալ գրքին մէջ էջ 38, 39 եւ 47 կը դանուին նաև պատկերներ, որոնցմէ մաս մը յառաջ կը բերեմ: Ըստաբանի ի Հայաստանու, էջ 95 եւ 471 է.հ.

² Geschicht der bildenden Künste, 2. Abt., III, էջ 328:

³ Ի մերձուած Հայաստանու, էջ 89:

ցած եւ ամբողջ շէնքին վրայ տիրող գմբեթը
եւ կօնքերը, որոնք իմասնաւորի մուտքէն դէպի
արեւելեան կողակը (apsis) հայող ուղղու-
թեամբ հովանաձեւ (տակառաձեւ) յառաջա-
կալ կցուածներ ունին: Անկիւններն ալ նշնպէս
կօնքերով եւ այն՝ երեքորորդական զլանի
ձեւով գօտեւուած կամ կամարակապուած են,
որով միանդամայն անցք են դէպի համանման
բոլորակ անկիւնավայրերն՝ ինչպէս ի Ս. Պետրոս:
Ծուրջանակի շըջապատը քառակուսի մը կամ
ուղղանկին մըն է ինչպէս Ս. Պետրոս: Կը սար-
պուինք ընդունելու որ, երբ գօտեւորումն ի
նկատի առնունք, հիմնապէս միեւնոյն գաղա-
փալն է երկուքին մէջն ալ, միայն թէ հայ ճար-
տարապեալ երկուքին մէջ ալ անջրպետին միու-
թիւնը պաշելու ուշադիր կը մնայ: Կը սարա-
կուսիմ թէ բրամանտէ զայն զոհած ըլլայ՝ միայն
ստիպուած ըլլալով շինուածքին հսկայական
մեծութեան պատճառաւ: Վասն զի ինքն ալ
գաղափարակից է տակաւին Աէնարդոյի շի-
նուածքին ծաւալն այլ եւ այլ մասերու քայ-
քայելուն՝ դիտելով յատակագծին երկաքա-
փորէն ճոխ ազգեցութիւն մը տալ եւ բաց
ստի իրեն համար քար գայթակղութեան կ'ըլ-
լայ շէնքն երեքնաւեան յարդարելու հին մի-
տութիւնը: Հայ ճարտարապեալ թէպէտ եւ
հիմնապէս միեւնոյն միջցներն ունէր՝ ինչպէս՝
գմբեթաքառակուսին, հովանակամար (տակա-
ռաձեւ) կօնքեր եւ քառակուսի շըջապատում
(անկիւնագծի ուղղութեամբ երկու անկիւնական
վայրերուն հետեւութեամբ), իր շինութեան
ծաւալին ամէն փոքրկութեամբն ալ հանդերձ՝
անհամեմատ մեծագոյն ազգեցութիւն մը յա-
ռաջ բերած է: Այն երկու օրինակները, զորոնք
յառաջ բերի, միայն հնագոյն ներկայացուցիչ-
ներն են ամբողջ շարքի մը շինութեանց: Սակայն
Հայաստանի մէջ շինելու այս ձեւը քիչ վերջ
անտես թողուցցաւ, որովհետեւ անջրպետի
միութեան պահանջքին լիակատար գոհացում
չէր տար: Գմբեթի գօտեւորման համար դա-
ստարուած, սակայն գլխաւոր միջնավայրէն ան-
ջատուած անկիւնական տեղերը չափազանց կը
վերառէին ճարտարապետական զգացումը, որ
զարգացում մըն էր միայն գմբեթին ուշ ուրուշ
դարձնելով:

Արդ Շամբորի գանք: Ուկոնն կրկին գիտ-
նականք¹ կրցած են հաւանական ընծայել թէ

Լէսնարդոյ է գաղղիական ապարաշինութեան
այս այսպէս աշառու կերպով նորաձեւ ոճին
հեղինակը: Խթէ ի բաց թողունք հօն անագա-
նագոյն ժամանակի խաթարումները, մանաւանդ
գմբեթին միջնավայրին ներքեւ շինուած խղնջա-
ձեւ սանդուխը, այն ատեն յատակագիծ մը կը
մնայ, որ Ս. Պետրոսի պէս կը ներկայացնէ յու-
նական բայց հօն առանց կօնքերու խաչ մը,
գմբեթ մը միջնատեղոյն վրայ, թեւերու մէջ՝
հովանակամարներ (տակառաձեւք) եւ անկիւն-
ներուն մէջ գոգածեւ մասեր՝ շինութեան ար-
տաքուստ խորանարդ ձեւ մը տալու համար:
Ինչպէս որ Բրամանտէի Ս. Պետրոսը կրցայ հա-
մեմատել հիմնապէս համանման հայկական եկե-
ղեցիներու հետ, նշնպէս Աէնարդոյի ապարաքն
ալ կրնամ նշն ոճով համեմատել անջնդմիջա-
պէս արեւելեան պալատներու հետ: Ապացցը
շատ ճոխ կրնայ ըլլալ նաեւ եթէ Հայաստանէ
ու Վաստանէ օրինակներ շարէինք: Սակայն հօն
Շամբորի իրը համեմատութեան օրինակ կը բե-
րեմ միայն մօտերս Սամարայի մէջ — Պաղ-
տատի հիւսիսակողը — պեղուած բալգուվա-
րայի պալատը զոր 854—859 տարիներուն շի-
նած է Մուտավագդիլ Խալիֆայն եւ որ քիչ
մ'ետքն առանց անագանագոյն վասանց նորէն
կործանած է: Պատկեր 8ին մէջ¹ անոր տիպն
անարատ ունինք, գոնէ ըստ յատակագծին: Մի-
ջին քառակուսի մըն է եւ անոր հետ ըստ լայ-
նութեան տարածուած կապուած չորս թեւեր,
ուրեմն ճշգիւ Փրանկիսկոս Առաջնոյն համար
Շամբորի մէջ կառուցուած տիպը կը ցոլացնէ:
Բալգուվարայի մէջ եղածը գահակալութեան եւ
ունինքրութեան սրահներ են: Դժբախտաբար
հօն ձեղունը մնացած չէ, բայց Անւոյ դղեակի
ապարանքն եւ Ցիկսէգարպասի պալատն ի
Վաստան աներկբայ կ'ընծայեցնեն գմբեթը ու
հովանակամարներ (տակառաձեւք): Այս մա-
սն իմ հայկական գործքին մէջ էջ 266: Բայց
աստի Բալգուվարայի պալատը՝ Ս. Պետրոսի պէս՝
կը ցուցնէ հինգ հաւանցքներու խաչածեւումը:

Ցառաջ բերուած հիմնապէս համանման
շինութեան ձեւերով, որոնցմայլ Աէնարդոյ եւ
Բրամանտէ Խտալական վերածննդեան ճարտա-
րապետութեան ծաղկման ոսկեգարբ բերին, եւ
որոնք արգէն հազար տարի յառաջ յԱրեւելը
գմբեթաշինութիւնը հետեւականօրէն բարգա-
ւածման հասուցած էին, չի փակուիր այն իրո-

¹ Համար. Herzfeld, Erster vorläufiger Bericht über die Ausgrabungen von Samarra, էջ 32: Իմ պատկերը Տիպ. Ժ պատկերէն քաղցւած հասած մըն է:

զութիւններու շրջանակը, զօրոնք Հայաստան ու վերածնութիւնը կը ցուցնեն միեւնոյն շաւղըն յառաջանալով։ Ճառագայթաձեւ խաչաձեւ յատակագծէն կ'ացնիմ այժմ անդրազ ոյն վերշն քայլին, զոր առած են հաւասարապես Հայաստանի եւ Խոտանի մէջ. այս է թէ հոս եւ թէ հ'ն եկեղեցւյ կողմանէ պահանջուած երկարաձիգ շնութեան հակամարտութիւնը դմբեթակաղմութեան հետ, Քառակուսի դմբեթի հիման վրայ բարգաւաճած ազգային զարդացումը Հայաստանի մէջ ընդհատուեցաւ եւ դարուն երկարաձիգ շնութեամբ՝ արամիական Միջագէտքէ ու Փոքր-Ասիայէ ազգուելով։ Յերեւան կու գան միանաւեան եւ Եռանաւեան տակառաձեւ կամարակապուած եկեղեցիներ։ Այս շարժումը ձեռն ի ձեռն յառաջ կ'ընթանայ եկեղեցական այն հոսանքին հետ, որ յատուկ զրի մը գիւտէն ետքը հետամուտ եղած էր ասորական եւ յունական եկեղեցւոյ զանձերու թարգմանութիւններով հայկական մատենագրութիւնը ճոխացնել։ Խոտանի մէջ ալ նորոգողութեան հանդէպ վերանորոգութեան հօգին է, որ արուեստաւորներու անհոգ ձգտում ներուն վերջ կը զնէ եւ եկեղեցական պահանջքին վերստին օրէնքի նշանակութիւն կու տայ, Մրգ Հայաստանի մէջ հին քրիստոնէական դմբեթաշնութեան զարգացման մասին հետազտութեան մէկ կարեւոր արդինքն այն է թէ, երբ ազգային մատենագրութիւնը կը մարի, այսպէս կոչուած "Ոսկեղար", ու ատեն, շնարար արուեստը՝ հակառակ ամէն իրապէս ապացուցաննելի տակառակամար ու միթաշէն եկեղեցիներու՝ իր հին գմբեթաձեւովը կը տոկայ եւ ի վերջը անգմբեթ երկայնաշնութիւնը վերստին կատարելապէս յետս կը մղէ։ Որովհետեւ բնաշաբէիկ ճարտարապետութիւնը բաւական զարգացած էր Դ. դարուն նաև քան Միջերկրական արուեստի խուժեթելը, կրցաւ՝ երկու զարու պատերազմէ վերջ յարձակումը յետս ընկրկել։ Անգմբեթ երկարաշէն վերջին հնագոյն եկեղեցին, զոր կրնամ Հայաստանէն ցուցնել, 622էն է, Անւոյ միջնարերգին մէջ¹, Անէկ ետեւ գրեթէ միայն գմբեթաւոր եկեղեցիներ կը կառուցուին, բայց ի հարկէ մեծաւ մասամբ երկարաձիգ դմբեթաւոր եկեղեցիներ, որոնք Դ. դարուն բոլորովին անծանօթ էին։ Նկատողութեան արժանին այն է, որ Հայերը շնութեան միեւնոյն ձեւը զարգացուցին այն ճամբով, ինչպէս Խոտանի մէջ

Վիյոլա, միայն թէ անոնք հօն ալ գմբեթաշնութեան հիմնական օրէնքներուն շատ աւելի հաւատարմօրէն փարեցան քան թէ Խոտանի պահանջքին հետ յարմարելու համար հայ ճարտարապետները փորձեցին նախ դ. դարու շին ազգային ճառագայթաձեւ տիպը։ Անւոյ Առաքելոց եկեղեցին կը ներկայացնէ անարատ շին տիպը, իսկ Աւանի եկեղեցին կը ցուցնէ թէ ինչպէս արդէն դէպի արեւմուտք արեւելք կը տարածանի։ Միջնորդութեան սիրուած ձեւ մը եղած է այնուհետեւ այն ձեւը, որ Արեւմուտքի մէջ ծանօթ է "եռակոնքեան" անուան տակ։ Եռակոնքեանի մէջ արեւմտեան նորշի տեղ կը բռնէ երկարաձիգ թէւ մը, թէ միանաւեան եւ թէ եռանաւեան ձեւին համար¹, այսպէս ծագած է շնութեան այն ձեւը, որ իմանաւորի կողմից (Քէօլն) մէջ, այնպիսի ճոխ զարգացման հասած է, որ ի վերջը բրամանտէի Ս. Պետրոսի ալ բախտն որոշած է։ Վերջապէս կոնքերը մէկդի կը ձգուին, զորոնք հովանակամարները (տակառաձեւք) կամաց կամաց աւելորդ կը դարձնէին եւ քառակուսին կ'ամրապնդուէր անոր մէջը զետեղուած միջնամյութերով։ (Աաղարշապատու Ս. Գայիհանէ եւ ի. դարու ուրիշ շնորհը) Ասոր վրայ կանգ չեմ ուղեր առնուլ. այս մասին պէտք է ընթեռնուլ "Հայաստան", երկիս մէջ (էջ 179 եւն)։ Ազգային հին օձը եկեղեցական նոր պահանջքին հետ ներդաշնակութեան գնելու այս ճիգերէն ի վերջը կ'ելլէ շնելու նոր ձեւ մը զօր ես "գմբեթասրահ", (Կորպելհալլե) կը կոչեմ եւ վինուայի Gesùին հետ կրնայ համադասուիլ։ Յետագայ դարերու մէջ Հայաստանի եկեղեցական ճարտարապետութեան մէջ տիպու տեսակին իրը օրինակ կու տամ Թալիշի (հին անուն՝ Արուճ) մայր եկեղեցին, զոր շնութեան արձանագրութեան համեմատ 668ին կառուցած են Գրիգոր Մամիկոննեան իշխանը (իրը 662—685) եւ իւր չեղինէ ամուսինը։ Գմբեթը կը հանգչի պատերէն գուրս երկնցած չորս զօրաւոր մոյմերու վրայ, որոնց կը յօդին արեւելեան կողմը դասը եւ արեւմտեան կողմը՝ նմանապէս տակառակապ անջրպետ մը, ամէնքն ալ բաց աղեղներով կամարուած, կողմակի բաց ըլլաւը։ Բնականարար է. Դարու վերջերէն ելած այս շնորհը տպոյս առաջին ներկայացուցիչը չէ։

¹ Հմտութիւն առ յօդուած։ Der Ursprung des trikonschen Kirchenbaues ist Zeitschrift für christliche Kunst XXLVIII (1916), էջ 181 եւն։

Ասոր քով համեմատութեան դրուի Վանյոլայի Գօտն եւ զարմանալով պիտի ընդունուի թէ երկուքին մէջ ալ նոյն չի մնական գաղափարը կը դատնուի: Կը տեսնուին երկու երկայնաձեւ շէնքեր, որոնց երկուքն կ'աւարտին կիսաբոլորակ կողակով, եւ սակայն հակառակ ասոր՝ գմբեթով պահուած են: Երկուքն ալ երեքնաւեան բասիլիկայի հետքերն անհետ ըստած են՝ մի միակ նաւ մը պահելով: Հանդէպ գերիշխող լայնութեան կողմնական նաւերն իբր բաց մատուսներ աննշան կը մնան, որուն մէջ հայ ճարտարապետն անջրպետի միութեան նպատակին շատ աւելի ճարտար յաջողութեամբ կը հասնի քան Վեյնոլա: Ո՞ր ծաւալն աւելի նշանակալից կերպով կ'ազգէ: Խտալական չափերն գարձեալ անհամեմատօրէն մեծագոյն են, եւ սակայն ստիպուած եմ անձնական փորձառութեամբս իսկ ըսել թէ հայկական շէնքն իր ներքին լոին մեծութեամբը շատ աւելի զօրելորէն կ'ազգէ: Խնչու համար, Կայսին իսկ թղթի վրայ կարելի է ասոր վերահասու ըլլալ. վասն զի Վեյնոլա եկեղեցական պահանջքին կը զօհէ գեղարուեստականը: Գմբեթն ինչպէս է Հայաստանի մէջ, պէտք էր որ իւր առանձնայատկութեամբն իսկ գերիշխող մնար միշնավայրին վրայ եւ դիտողն հիացնէր նոյն իսկ անմիջապէս մուտքէն: Իսկ Վեյնոլայի գմբեթն երկարութեան տեղի կուտայ եւ միայն այն ատեն երր քառաթեւին վրայ յառաջացողին առաջին անդամ տեսանելի կ'ըլլայ, ուրեմն իւր այն հին տեղը, ուր զինքը Միջնադարը զետեղած էր, երր գեռ գմբեթաշնութեան ներքին որէնքը ծանօթացած չէր: Որ եւ է տեղը մը ծաւալն իւր վրաս երբեք այնպէս հզօրագոյն ազդեցութիւն չէ գործած, ինչպէս երբ ուր կոխեցի թալիշի մայր եկեղեցին, ճարտարապետական ձեւերու անարատութիւնը, հրաժարում որ եւ է զարդարանքէ, ծաւալի միութեան իբր պարզապէս բնական բան մ'երեւնալը, ասոնք այս ազդեցիկ շնութեան այն ազդեցութիւնը կը ներգործեն: Երբ մուածենք թէ ասոր հանդէպ արեւմտից մէջ Յիսուսեաններն ինչպիսի ծայրայելութեամբ իսկ պերճօրէն կը պաճուճն շնուածքը, հայեցողը շուարեցլնելու համար, այն ատեն կը կարծեմ թէ նոյն իսկ ամէնէն աւելի կանխակալ կարծիք ունեցողը պիտի գնահատէ հին քրիստոնէական ժամանակի հայ ճարտարապետութեան ազդելու հզօրագոյն ոճը:

8. ՍՏՐՈՒԳԱՌԱԴՅԱՆ
ԹԻՊՐ. Հ. ԱՄՄԱՋԱՎՈՐ ԱՄԿԵԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ

ԱՂԹԱՄԱՐԾՅ ԿԸԹՈՎԴԻԿԱՆԱՑ ԳԱԲ-
ԶԱՆՑԻՔԻՔԻ

ՅԱՀՈՐԴՈՒԹԻՒՆ ԿԱԹՈՎԴԻԿՈՒՑ

(Հայուածութեան)

11. Զաքարիա Դ. (1434—1464):

Դաւիթ կաթողիկոս իւր կենդանութեանը ձեռնադրած էր իրեն աթոռակից եւ յաջորդ ոի թագաւորական զարմէ զՏէր Զաքարիա, որ էր ի յազդին Գագկայ թագաւորին¹: Թէ ինչ արենակցական կապ ունէր Զաքարիա Դաւթի հետ՝ յայտնի չէ. իր ծնողաց եւ հարազատաց մասին կ'երեւայ թէ մանրամասնութիւններ կ'աւանդէ մեղի Զաքարիա Խաչքարի մը հետեւեալ արձանագրութեան² մէջ (յանէ 1444).

“ԹՎ. ՊՂ. Ես Տէր Զաքարիա Կաթողիկոս կանգնեցի Խաչու բարեխաւս առ Ա(ստուա)ծ սակո կրկութեան ՄԵԼք Ստեփանոսի եւ Խաթուն ՄԵԼքին ծընաւղացն³, Տուղահ բէկի, Տովլաթ շային, Ապան բէկին որ երկիր պագանէք յիշեցէք ի Ք(րիստո)սուն”

Զաքարիա արդէն 1419ին կը յիշուի իբր աթոռակից Դաւթի. այսպէս Ստեփանոս գրիչ ի ՏՀՈՂ Ռշառունեաց ձառընտիր մը Կօրինակէ ոի հայրապետութեան տէր Դաւթի եւ փոքր Զաքարիայի⁴: Բայց պաշտօնապէս նստաւ կաթողիկոսական աթոռին վրայ յետ մահուան Դաւթի 1434ին սկիզբները⁵. այս թուին կը

1. Կատարը, էջ 208:

2. Հրամ. Լաւաշեանց՝ Ազգագր. Հանդ. Դ. էջ 211:

3. ՀՀաւաքարանին մէջ (Քեղանդին, թ. 1, 1195)

Կաթուու անուղացն վԱմբրաց Գործիպէկին եւ եղօր նորին կիր եւ վեր նոր կաթուու իւր Խաթուն ՄԵԼքին: Ուսկից սառ Ամբրաց Ստեփանոսին եւ Խաթուն ՄԵԼքին: Ուսկից սառ կայսի յայտնի չէ թէ ինչ էր յատկապէս հօր անունը, ըստ կայսի յայտնի իսկ հօրեղաքրքն Յուղահրէկ, Աւանինէկ եւ մայրն՝ ՄԵԼք Խաթուն, իսկ հօրեղաքրքն Յուղահրէկ, Այս ստոյդ է որ Զաքարիա ունէր, Կուրքիպէկ անուն եղաքյր մը, ուստի շնչացնելու համար Հայուաքարանին տողերու նշանակութիւնն ենթագրելու է եւեւառաջութիւն:

4. Ցիո վլրը “Հանդ. Ամս.” 1917/18, էջ 62:

5. Ենիմանալի են կարապես գրչի Խոսքերն, որ ՊՃԸ թուին կ'աւորսէ յիստան ցալց գրի մը ընդօրինակութիւնն ոի հայրապետութեան տէր Զաքարիայի որ յացած ուղ հայուած հայրապետութիւնն (Կատարը, էջ 119). վասն զի բաց ի ԶՃԸ թուի արձանագրութեանին կը մելլու Զաքարիա արդէն ՊՃԸ թուին (Կատարը, էջ 107 և 113): Հաւանօրէն հօս ընթերցման սխալ մը կայ. եւ կարդալու է փոխանակ ՊՃԸ ՊՃԸ, որ կը յարմարի Զա-